

Խեալ յօգուտ քրիստոնեայ մանկանց ի Հայաստան, եւ զմիւս չորիր մասն ի պէտս մանկանց Հայոց ի Զուղա մերձ յիսպահան ի Պարս:

Պատճեն այսոր Աահմանադրութեան յղեսցի Նորին Սրբութեան  
եւ Ատենի խորհրդականաց Նորին, որպէս զի ակնարկութեամք  
Նախակարգ հատուածոյն կացցէ մնացէ առ նմա միշտ :

Digitized by srujanika@gmail.com

ԵՐԱՎԵՐԸ ԽՈՎԱՆԻ ՇԱՀՆՈԹՈՒԹՅՈՒՆ

$$(\tilde{v} - \tilde{r} + \tilde{\gamma} + \tilde{\zeta}, \tilde{w}_F - \tilde{r} + \tilde{\gamma}, \tilde{\alpha} \tilde{\zeta}' + \tilde{\beta}, \tilde{\gamma})$$

F.

ՄԵՐ ԱՐԵԳԱԿԱՆԱՑԻՆ ԴՐՈՒԹՔԻՆ ԿՐ,

Մարդս իւր ճանաչմանց մանկութեանը մէջ, այսինքն իւր միտ-  
միտ տղիտութեանը եւ իւր եսապաշտ հպարտութեանը միջո-  
ցին, երկար ժամանակ այնպէս երեւակացեց թէ Երկիրն յօրում  
ինքը կընակի՝ նա էր ամբողջ տիեզերքը. եւ քանզի մարդն եւս  
երկրիս թագուորն է, այնպէս համարեց թէ բովանդակ տիե-  
զերքն իրեն կսեփհականի:

Ապա բաւական ժամանակ յետոյ, հարկադրեցաւ ճանաչելու թէ՝ այդ երկիրը մալորակ մ' է եւ թէ կախումն ունի կեղրոնական աւելի մեծ աստղէ մը, ուստի եւ ընծայեց արեգական այն նախապատռութիւնն՝ զոր զառացինն ինքեան սեպհականած էր. Ճանչեց թէ իւր երկրագունդը, որ իրեն այնքան ընդարձակ կթռւէր, ոչ այլ ինչ էր՝ բայց եթէ անչափելի մեծութեամբ արեգական մը փոքրիկ մալորակացր մին:

Բաւական ժամանակ անցնելէն յետոյ, եւ ահա այդ արեգակն եւս կորոյս յաջս մարգկան այն մեծութիւնն ու իշխանականութիւնը՝ զորս այնքան գժուարաւ ձեռք բերած էր: Ճանչուեցաւ թէ այդ ահագին մեծութեամբ աստղն ոչ եւս այլ ինչ էր՝ բայց եթէ անջրպետին մէջ արարչագործ զօրութեան՝ միմեանցից հեռաւոր ցիր եւ ցան սփռած ոյն հաղարաւոր և տեկի մեծա-

գոյն աշխարհաց մին։ Զայս տհանելով մարդու կոտիալուի այսօր հարցանել իւրովի թէ՛ մեր արեգակն, իւր բոլոր արքանեակներովն հանգերձ, մի՛ գուցէ ինքն եւս արքանեակ մ՝ եղած լինի ուրիշ հեռաւոր մի ասաեղ՝ կորոյ գոյութիւնը մեք չգիտենամք տակաւին։

Եւ սուսպիւ Հերշելի եւ Արկելանդ էրի զննութիւններէն սպացուցուած է թէ՛ այն ասաեղք, որք երկրիս զրիցը հետ բաղդատմամբ եւ իրենք իրենցմէ լուսուոր լինելուն պատճառու մինչեւ ցարդ հասպատառուն առաջնու+ կրկոշուէին, սոքա շարունակ կուզափսին անջրագետին մէջ։

Այսունութիւն եւ անշարժութիւն՝ չկայ եւ ոչ ուրեք, ամենայն ինչ շարժման մէջ է, եւ արեգերքն եւս մի բնդորձակածաւալ յորձանք է, որոյ ամեն օր մեն մի նոր կեդրոններն կրգըտնուին, եւ որք պարտին աեղի տալ ուրիշ նոր եւ աւելի հեռագայն կեդրոններու, որոց շաւրջը կրգառնան ինքեանք Այս է արեգերական օրէնքը, եւ անշուշտ մեր Արեգակն եւս այս ընդհանուր օրինաց հպատակութենէն յըխուսափիր։ Առ եւս՝ շըրջապատեալ իւր մոլորակներովն եւ արքանեակներովն, կշարժի եւ կ'ակնյափսինէ, Երկրիս թաւալման գրեթէ հաւասար արագութեամբ մը, այսինքն 30·400 մեթրը կամ մօտ  $28\frac{1}{2}$  վերստ տեղ մի վայրկենում, աւելի մեծ եւ հեռաւոր ասաղի մը բոլոր տիքը իւր տարեկան շրջանը կատարելու համար, ընթանալով Հերտկեսի համաստեղութեան եւ նոյնանուն ասաեղ գէպ հետօնակողման ուղղութեամբ։

Այն երկնային մարմիններն, զորս մեք աշքով կամ հեռաղիտակաց զօրութեամբ կրնշմարեմք, միայն դոքա չեն անջրագետին բոլոր տարածութիւնը գրաւող ասաղերն, այս բաց իւգոյանէ կան անթիւ, անհամար եւ ամեն կարգի մեծութեամբ ասաեղք, որոց շատն այնքան փոքր են որ չեն երեւիր մեզ, եւ որք սակայն կրշարժին մեր արեգական եւ մոլորակաց ձգողական զօրութեանը հնագանգելով։ Կան եւս աւելի հեռուն ուրիշ անաեսանելի երկնային մարմինք, որք նոյնակես ուրիշ արեգականց եւ մոլորակաց ձգողութեանը կը հպատակին։

Երկիրու արեգական շաւրջն իւր տարեկան թաւալմանը մէջ, յանախ իւր հանտագարհին չըայ կրտատահի դոցա, յորոց սմանց այնքան կրմօպենայ որ կրքաշէ եւ կատիպէ զանոնք իւր զան-

գուածին հետ միանալու . սոքա էրկանար կամ ռպատար կոչուած մարմիններն ենց եւ որք մեռեալ կամ ջնջուած աստեղց բեկորներն կը համարուին լինել — . խոկ ոմանք եւս միայն երկրիս մըտնոլորտին\*) մէջէն կանցնին եւ կելնեն զորս զերստին իւրեանց ընթացքը շարունակելու անջրապետին մէջ , — սոքա եւս կը կոչուին ասուայ կամ խոսակազ տառեղք , որք շատ անդամ՝ մանաւանդ աշնան պարզ գիշերներն կերեւին երկնից վերայ յանկարծ այնպիսի երագութեամբ մը սրանալով , որոց գծած լուսաւոր շաւզին գժուարաւ կրնայ հետեւիլ մարդուս տեսողութիւնը :

Բաց ի սոցանէ Երկիրս կը պատահի նաեւ երբեմն միւսներէն բոլորովին տարրեր կերպարանքով եւ կազմով եւ զանազան ուղղութեամբ ընթացող այլ երկնոյին մարմիններու , որք ի միասին այլ եւ այլ ձեւերով մի մի լուսաւոր վարս կամ տատեւա կրկին , եւ որք կը կոչուին չէսսուոյ տառեղք , որոց վրայ մասնաւորապէս պիտի խօսիմք յետոյ : Յայց այժմ ջանանք բացարեկ համառատիւթէ ինչ է մեր արեգակնային գրութիւնը , և ինչ տեղ կը գրաւէ յայդմիկ Երկիրս :

\* \* \*

Զգալի օրինուկ մը տալու համար թէ ի՞նչ ձեւ ունի ճողովական ։ Պըս-Ռէն ասուածը , երեւակայեմք մեր առաջը կեցած բոլոր կամ կլար սեղան մը , որոյ ճիշտ մէջ տեղը կէտ մը նշանակուած է , որ է կեդրանը , եւ այդ կետին վրայ գնեմք ինձորի մեծութեամբ գնդակ մը . — սա Արեգակն է : Յետոյ այդ կեդրոնական կետին շուրջը հետզհետէ իրարմէ կանոնաւորապէս մեծ-կակ համակեզրոն շրջանակաձեւ ակօսներ գծեմք , այսինքն ամենէն փոքր շրջանակն ունենայ  $\frac{1}{4}$  արշին տրամագիծ , երկրորդը  $\frac{1}{2}$  արշին , երրորդը  $\frac{3}{4}$  արշին , չորրորդը 1 արշին , հինգերորդը  $1\frac{1}{4}$  արշին , եւ այդք նոյնպէս հետզհետէ մեծանալով , խոկ ամենուն ալ տրամագիծը մէջտեղի կեդրոնական կետին վրայէն անցնելով , եւ բոլոր շրջանակաց կեդրոնն այդ մէջտեղի կետը լինելով : Յետոյ այդ շրջանակաձեւ ակօսներուն իւրաքանչյւրին մէջ սիսերան մեծութեամբ մի մի գնտակներ գնելով , գոյա այնպիսի թափ՝ շարժում մը տանք որ սկսին աջէն գէպ ի ձախ պտոյտ մ՝

(\*) Վանաւոր կ'ասուի Երկրիս ամեն կողմը շրջապատող 60 հաղարամիմք կամ ըստ ոմանց 60 վերստ կամ աւելի թանձրութեամբ ոգը :

ընել այդ կեղրոնի գնառակին շուրջը, որքթէ իրենց վրայ կդառնան եւ թէ շրջանաւոր տեղափոխութիւն մը կունենան, եւ աչա այս կերպով կունենամք մոլորակներով շրջապատեալ արեգակական պատկերն, կամ ինչպէս կրկօչուի՝ արեգակնային գրութեան մի մանրանկարը, միայն սա տարբերութեամք որ երկնից վրայ մարտակաց գծած շրջանակը ոչ այնքան ճիշդ կլոր՝ որչափ աւելի երկայնեկէի, այսինքն ձուոյ մը պարունակագծին ձեւն ունի, եւ իրենց շրջանակային մակարդակը՝ թեթեւ հակում կամ թեքուած մ՛ ունի երկրիս շրջանակային մակարդակին վրայ որ կրկօչուի ժիր խառարձան, յայնմանէ առնելով անունը՝ վասն զի արեգական եւ յուսնոյ խառարարումներն այդ խոտորնակ շրջանակագծին վերայ միայն տեղի կունենան:

Առողջաց այդ կրկնակի շարժումն, որ միշտ միւնոյն ու զգութեամբ՝ այսինքն աջէն գէպ ի ձախը կըկատարուի, կրկոցուի ս-դիլ շարժունք, իսկ հակառակ ուղղութեամք եղածը կըկացուի հակառարդ կամ յեպարդէն շարժունք:

Պարզենք համաստելու մեր մոլորակային գրութիւնը բազկացնող աշխարհաց իւրաքանչյուրոյն ֆիզիքական յատկութիւնքն եւ յարաբերական գիրքերնին եւ քանդի բոլոր այս աշխարհաց մէջ մեր ընակած երկրին ձեւը՝ գիրքն եւ մեծութիւնը եւ այլ յատկաթիւնքը մեզ մօտուորագէս եւ տռառելապէս ծանօթ են, ուստի յիշեալ աստեղաց այլեւայլ յատկութիւնքը՝ երկրիս միւնոյն յատկաթեանը վերայ պիտի չափեմք, զասսնք իւր հիմն կամ միւնթեան շափ ըմբռնելով<sup>(1)</sup>։

\* \* \*

(1) Երկնային մարմնոց առհասարակ այլեւայլ բնական հանգամանքները չեմք կարող իմանալ և ըմբռնել, բայց եթէ աւելի մօտուստ ուսանելով և ձանչելով միւնոյն ու նմանօրինակ հանգամանքներն զորս ունի մեր երկիրն ևս, որոնցմէ ներածմամբ և մասնաւորէն առ ընդհանուրըն վերելմամբ կարող կըլինիմք ձանաչել և ըմբռնել միւս նմանօրինակ երկնային մարմնոց նմանօրինակ հանգամանքներն։ Բաց ասկից՝ մեր ընակած երկիրն՝ տիեզերաց մէջ կատարուած այլեւայլ երկոյթներու ձանաչման իրրե հիմն և սկզբնակէտ ունելի ևս իւր սեպհական իրաւունքն ու օրինաւորութիւնն ունի. Զոր օրինակ, մեր մոլորակային գրութիւնը կազմող երկնային մարմնոց ունեցած այլեւայլ շարժումներն միայն առեւկոյթ կերպարանքի մը տակ մեզ զգալի կըլինին, և այդ առերկոյթ

Արեգակը որ մեր մալորակային դրութեան կեդրանական տոտ-  
պըն է եւ ինքնիրմէ լուսուոր մարմին մը, մեծութեան կամ ծառ-

կամ կեղծ կերպարանքը մեզ այնպէս իմն կարծել կըտայ՝ թէ երկիրս  
անշարժ կեզրոն մ' է, որոյ շուրջը կըտառնայ արեն, լուսինն, աս-  
տեղք և ամրող երկնագունզը, Այս առերկոյթ շարժումներն են զորս  
ուսան և ճանչեցին նախ մարդիկ, բայց և այսօր իսկ յորում գիտու-  
թեան ըրած յառաջադիմութիւնը կըներեն մեզ այդ երկնային մարմ-  
նոց իւրաքանչիւրն տեսականօրէն (théoriquement) իւր ճշմարիտ ուզ-  
գութեանն ու ընթացքին մէջ զնել եւ լսու այնմ զանոնք ուսումնասի-  
րել, բայց և այնպէս կըտեսնեմք թէ գործնականօրէն (pratiquement) մեզ  
աւելի յարմարագոյն և հեշտ կըլինի այդ առերկոյթ կերպարանքներէն  
գոյացած գաղափարացը համաձայն լեզումը զործածել։ Օրինակի հա-  
մար՝ այսօր չըկայ շգիտցող ոք թէ Արեգակն հաստատուն է և Արկիրս  
է որ նորա շուրջը կըդառնայ, և իւր առանցքին վրայ հոլովամբը՝ գի-  
շեր և ցերեկ յառաջ կըդայ, Բայց և այնպէս մեք զայս գիտնալով հան-  
գերձ, գարձեալ մեր հասկացողութեանն ու ըմբոնմանը աւելի հեշտ և  
յարմար կըդայ ասել — « Արեգակը ծագեցաւ, Արել միջօրէականին վրայ  
է, Արել սկսաւ իսոնարհիլ, Արել մարը մտաւ, Արեգակն այս ինչ կեն-  
դանակերպը մտաւ » ևլն։ Սորա պատճառն, ինչպէս ասացինք, այն է  
թէ, մեր ըմբոնման զիւրութեանը համար և իրապէս իսկ՝ նախ Արկիրս  
ճանաչմամբն է որ ապա կըկարողանամք Երկնից ճանաչմանը վիրելա-  
նել, Երբ մեք մեր երկրագնդին կաղմութիւնն ու յօրինուածը՝ ինչպէս  
և իւր ներկայած այլեւայլ երկոյթներն կուսանիմք, զայն իրը տիեզեր-  
քին կեզրոնը կըհամարեմք, ճիշդ ինչպէս որ մեք զմեզ շրջապատող ա-  
ռարկայներն ուսանելու և իմանալու համար, կ'ասէ Ալֆրէտ Մօրի, ստի-  
պեալ եմք իւրաքանչիւրքս զմեզ իրու մի մի կեզրոն համարիլ, Աչ միայն  
Երկնային մարմնոց այդ առերկոյթ կերպարանքներն՝ արդար և իրաւացի  
կըկացուցանեն զաշխարհը ճանաչելու և իմանալու այս եղանակը, այլև  
մեր բնակած այս Երկիրն ալ միենոյն աղդեցութեանց ներքե կըդուուի,  
որպէս թէ սա իրօք անշարժ մարմին մը լիներ տիեզերքին մէջտեղը, և  
թէ արեն իւր շուրջը գառնայր, Ըմբոնման և ճանաչման սղյն եղանակը  
անշուշտ մարդկային իմացման և հասկացողութեանը աւելի հեշտ և  
յարմարագոյն լինելուն պատճառաւուն է որ Ս. Գիրը ես, և մինչեւ իսկ  
այժմու գիտնոց ամենամեծ մասն անգամ, այդ տեսնուած առերկոյթ  
կերպարաններէն ծնունդ առնող գաղափարաց լեզուաւը կըշարունակեն  
խօսիլ և այդ եղանակաւ բացատրութիւնը գիտնական այլ և այլ եղա-  
նակներէ ու մէժուններէ աւելի նախագաս կհամարեն։ Ուստի և մեր ևս  
ընդհանուրին հասկացողութեան և իմացման զիւրութեանն համար,  
Արկիրս իրու կեզրոն և ամեն տեսակ հանդամանաց և յատկութեանց  
իրու միութեան չափ և սկզբնակետ պիտի համարեմք, միւս Երկնային

ւալին 2 ) կողմանէ՝ Երկրիո 1 $\frac{1}{2}$  միլիոն անգամնէ, եւ իւր արածագիծը՝ Երկրիո արածագիծին 112 պատիկն է; Երկրիո առասկարար ծանրութեան 5 ) գրեթէ քառորդն է արեգականը, իսկ սուրա աշազին մեծութեանը պատճառաւ, Արեգական բովանդակի զանգուածը 4 ) Երկրէս 355 հազար անգամն աւելի կրկռէ, այնպէս որ եթէ հնար լինէր կշռոյ մը մի նժարին մէջ դնել զեքեգակը, զայդ հաւատարակշռելու համար՝ միւս նժարին մէջ եւս՝ մեր բնակած աշխարհին ճիշդ ծանրութեամբը 355,000 հատ Երկրագուգ պէտք էր դնել :

Երկրիո հետ բազդատմամբ Արեւուն մեծութիւնը զգալի օրինակաւ մը բացառելու համար առեմք որ, եթէ զԵրկրիրս Արեւու լուսագնդին կեցրանը դնէինք եւ Երկրիո շուրջը լուսինն չարունակեր պայման գոյ՝ Երկրէս իւր այժմու ունեցած նոյն հեռաւորութեամբը, որ է 384,000 հազարամեթք կամ 358,500 լիրաս մօտաւորապէս, զարձեալ լուսինէն մինչեւ Արեւուն պարունակը 5 ) գրեթէ այնքան հեռաւորութիւն կըմնար տակաւին որքան հեռի է լուսինն Երկրէս:

մարմնոց մեծութիւնը, ծաւալն, զանգուածն և այլ ամենայն ինչ՝ Երկրիո մեծութեանը, ծաւալին, և այլնի հետ չափելով և բազդատելով, միանգամ չաստատելով և գիտնալով հանգերձ թէ Երկրիո ոչ այլ ինչ է՝ բայց եթէ այն հազարաւոր արեգակնային զրութեանց միոյն հետեւող մէկ պարզ մոլորակը:

(2) օ----լ ( volume ) կըկոչուի ուեէ մարմնոյ մը զրաւած տարածութիւնը անջրադեմին կամ օդոյն մէջ:

(3) Տեսչութեան ծանրութիւն ( densité ) կըկոչուի մարմնոց շամանթազնենքրուն ներքին խոռութիւնը, և որոյ միութեան չափն է ջուրը, զոր օրինակ եթէ ըսուի թէ ոսկեց տեսակարար ծանրութիւնն է 19, սա կընշանակէ ասել թէ կտոր մը ոսկին՝ միենոյն ծաւալն ունեցող զրէն 19 անգամ ծանր կըկռէ:

(4) Զանդաք ( masse ) կըկոչուի ուեէ մարմնոյ մը բազկացուցիչ նիւթոյն ամբողջ կշիռը կամ ծանրութիւնը:

(5) Պարշառ ( circonférence ) կըկոչուի շրջանակի կամ զնամի մը արտաքին երեսը կամ մակերեսոյթը, ուր կ'գայ յանգելու կեզրոնէն արձակուած մեն մի շառաւիղը:

Արեգակն իւր առանցքին վրայ կրչոլովի 25 $\frac{1}{2}$  օրն մի անգամ, իսկ իւր անգամ փոխանական շրջանածիրին<sup>6)</sup> վրայ կրթուալի (այսինքն կը յառաջանայ ) Յ թիւրամեթր կամ մատ 28 $\frac{1}{2}$  վերստ մի վայրկիհնում կամ մի մանրիրկրորդի մէջ:

Արակօյի հնարած լուսայ բեւեռացուցման (polariscope) գործիներու միջոցաւ ստուգուած է թէ Արեգակը բարկացած է երեք աղեւալ լուսաւոր մանույորտներէ, որք միմեանց վերայ կը շրջապտուեն իեղրսնական մթին ու մոայլ արեւագունդը:

\* \* \*

Մայրակաց կարգին մէջ արեգական ամենէն ֆանչը մօտաւորն է Փայլածուն, որ ձուածիւ շրջանածիր մի կրգծէ արեւուն շուրջը, զրեթէ 60 միլիոն հազարամէթր կամ նոյնքան վերստ հեռաւորութեամբ. իւր ծաւալլը երկրիս 4/16 ն է, այսինքն Երկիրս որբան տեղ կը զրուէ միջավայրումը, Փայլածուն անկէ 16 անգամ քիչ տեղ կը բռնէ, տեսակարար ծանրութիւնը երկրիս հնգապատիկն է, եւ իւր ամբողջ զանգուածը երկրիս զանգուածէն 13 անգամ պակաս կը կռնէ. Առ իւր առանցքին վերայ հոլովման շարժումը կը կատարէ 24 ժամումը, եւ արեւուն շուրջն իւր թաւալման շրջանը կաւարտէ 84 օրումը<sup>7)</sup> , մի վայրկիհնում էջ հազարամեթր կամ նոյնքան վերստ տեղ ընթանալով. Առ մոնույրու մը ունենալ կը կարծուի, եւ որոյ մակերեւոյթին վերայ արեգական լուսոյ եւ ջերմութեան գորութիւնը՝ երկրիս վերայ եղածէն հօթնապատիկ տւելի սոսուիկ պարափ լինել:

Արուսեակն երկրորդ մոլորակն է ըստ կարգի հեռաւորութեան, որ 110 միլիոն հազարամեթր կամ նոյնքան վերստ հեռուէն կը ոլորէ իւր շրջանածիրը Արեգական շուրջը. իւր ծաւալլը 20 անգամ փոքր է երկրէս, այսինքն Փայլածուէն քիչ փոքր, եւ իւր զանգուածը 10 անգամ պակաս կը կռնէ երկրէս. տեսակարար ծանրութիւնը փոքր ինչ նուազ է քան Երկրինը:

(6) Շրջանածէր կամ ըստոմանց ուրու (orbite) կը կռչուի՝ երկնային մարդնոց՝ մի ուրիշ աստեղ շուրջը պտոյտ գալու միջոցին՝ իրենց թողած մտացածին կամ իմանալի շրջանակաձև կամ ձուաձև հետքը:

(7) Հարկ է զիտնալ թէ սոյն թուական չափահատումներն, որք Փուշակօյի, Արակօյի, Հումպօլտի, Փամէնի և Մօրիի գործերէն քաղուած են, թուական կոտորակներն ի բաց թողլով, մինակ կլոր հաշւով առնուած ամբողջ թիւերն կը ներկայացնեն.

Խը առանցքին վրայ կրչոլոսի 23 $\frac{1}{4}$  ժամումը, եւ թաւալման շրջանաձիրը կրրուրէ 22 $\frac{4}{5}$  օրումը, մի վայրկենում 36 հազարամեթք կամ 36 վերատ տեղ ընթանալով։ Աս եւս մանուրուս մ' առնենալ կրկարծուի։ Եւ որոյ մակերեւոյթին վերայ արեգական լուսոյ եւ ջերմութեան առատկութիւնը՝ Երկրիս վրայ եղածին գրիթէ կրկնապատիլն է։

Երկիրս երրորդ մոլորակն է՝ որ 154 միլիոն հազարամեթք կամ վերատ հեռաւորութեամբ կրթուալի ձևուծեւ շրջանաձիրի մը վրայ արեւուն շուրջը 365 օր, 5 ժամ; 48 րոպէում մօտ 30 $\frac{1}{2}$  հազարամեթք կամ 28 $\frac{1}{2}$  վերատ ընթանալով 1 վայրկենում եւ 24 ժամը միտնգամ հոլովուելով առանցքին վերայ։ Խը առակարար ծանրութիւնն է՝ ջուրը միութեան յափ համարելով՝ 5.44, այսինքն երկրիս ճիշդ ծաւայն ունեցաղ ջրագունդ մը ինչոր կրկնուէ՝ նորա 5 $\frac{1}{2}$  անգամ աւելի կրկնուէ երկիրս։ Խը ծաւայն է 1.081 քառիլիոն խորանարդ մեթք, եւ զանգուածոյն ամբողջ ծանրութիւնն է 5.881 քառիլիոն Ամէ<sup>(8)</sup>)։ Երկրիս արամագծին երկայնութիւնն է միջին թեւով 12,733 հազարամեթք կամ մօտաւորապէս 11,900 վերատ, վասնզիերկրիս երկու քեւեռներն առփակացած եւ հանարակածին կազմն ու սեցած յինելով։ Հասարակածային արամագծին 40 հազարամեթք աւելի երկայն է բեւեռային արամագծէն։

Եւ քանզի միւս մոլորակաց վրայ ներգործուած Արեգակնային լուսոյ եւ ջերմութեան սասակութեանը հիմն բունեցինք՝ նորա երկրիս վրայ ունեցած ներգործութիւնը՝ ուստի եւ Արեգական ջերմութեան երկրիս վերայ ըրած ներգործութիւնը, զգալի օրինակու մը բացատրելու համար, ի բաց թողով յափագիսական հաշիւներն, բաւական համարի առել թէ, արեգական ջերմութիւնը բաւական է մի տարուան մէջ՝ երկրագնդիս ամբողջ մակերեւոյթին<sup>(9)</sup>) վերայ 30 մեթք կամ 14 սաժէն բարձրութեամբ գիզուած սառուցն ամբողջ հալեցնել։

(8) Թօնո կըկոչուի նաւային պարունակութեան չափ մը՝ որ 1000 քիլոկրամ կամ մօտաւորապէս 245 վառտ կըկոչուի։

(9) Դմանալու համար երկրագնդիս ամբողջ մակերեւոյթի տարածութիւնը, պէտքէ երկրիս միջօրէականը (որ է 40 միլիոն մեթք) բազմապատկել իւր արամագծին հետ, և արտազրեալն ալ կրկին բազմապատկել 30 մեթքով, իմանալու համար թէ քանի խորանարդ մեթք սառուց կընէ։

Երկրիստության համակակ մ' ալ ունին Առևորինն, որ իւր շուրջը կը-  
գառնայ գրեթէ 27½ տառը մէջ, եւ իւր առանցքին վրայ կը-  
հորովի նոյնքան միջոցում։ Երկրիստութիւնը կեդրոնէն լուսնոյ հեռաւու-  
րաթիւնն է, ասացինք, 38,400 րիւրամեթր, այսինքն Արեւու  
տրամագծին քառորդ մասը գրեթէ, որով ասել կըլինի թէ Ա-  
րեւուն պարունակին՝ զրեթէ կէսն է լուսնին գծած շրջանաձի-  
րը։ Երկրիստութիւնն չերգործութիւնն, զար ինքնակոչ եւ կարծեցեալ  
գիտնականք ոմանք կըյաւակնին մինչեւ իսկ ժխտելու, այլուր  
պիտի բացատրեմք։

Հրատն է յարրորդ մոլորակը, որ 23 միլիոն րիւրամեթր<sup>(10)</sup> Հեռաւորութեամբ կըթաւալի Արեւուն շուրջը 685 տառը մէջ,  
24½ ժամը միանգամ հօլովուելով իւր առանցքին վերայ։ Սորա  
տրամագիծը երկրիստութիւնը կէսէն քիչ մը աւելի է. ծա-  
ւալը երկրէստ անգամ փոքր է, եւ զանգուածը 8 անգամ պա-  
կաս կըկշուէ երկրէստ տեսակարար ծանրութիւնը լինելով 5·15։  
Առ եւս մոնուլորտ մ' ունի, իսկ արբանիակ չունի։ Իւր մակերե-  
ւոյթին վերայ Արեւուն իւր լոյսն ու չերգութիւնը՝ երկրիստութեալ  
եղածին կէսէն ալ նուազ կներգործէ։

\* \* \*

Մոյօրակաց հեռաւորութեան կարգաւը Հրատէն յետոյ կրգայ  
Առևորութագը։ Ատկայն Հրատի եւ Առևորութագի շրջանաձիրե-  
րուն մէջտեղը՝ կարգէ գուրս ընդարձակութեամբ մի միջոց  
կըգանուի, այնպէս որ մինչդեռ միւս մոլորակաց շրջանաձիրերն  
կարգաւ միմեանցից 5—6—7—8 միլիոն րիւրամեթր հեռի են,  
Հրատի եւ Առևորութագի մէջտեղի հեռաւորութիւնը աւելի քան 55  
միլիոն րիւրամեթր է, եւ այս կարգէ գուրս պարագայն սա կար-  
ծիքը տուած է գիտնոց՝ թէ այդ ընդարձակ անջրագետին մէջ ժա-  
մանակաւ (այսինքն հազարաւոր գարեր յառաջ) միւրիշ մոլորակ  
ասազ մ' եւս պէտքէ գանուած լինել, որ ո եւ է մեզ անծանօթ-  
պատճառաւ մը վշրուել խորակիել ու անհետացել է այդպէս ըն-  
դարձակ գատարկութիւն մը թողլով իւր աեզր։ Գիտնոց այս կար-  
ծիքը մահաւանգ հատահառնութիւն գտած է ներկայ գարուս

(10) Վէկ րիւրամեթր կամ՝ 10 հազարամեթր կամէ մոտ 9/10 վերսու

սկիզբէն ի վեր մինչեւ ցարդ՝ յիշեալ պարագ միջամայրումը հետ-  
զնեաւ նարանոր մարմիններու գտնուելովը, որոց թիւը ցայսօր  
գրեթէ յիսունի կը հասնի, եւ որոցմէ ոմանք ինչպէս Վեոթա,  
Ժիւնօն, եւ վերջին աշխարհագրաց կազմանէ՝ մալորակ ասպեց  
կարգը գասուած են թէպէտ բայց իրօք գորտ ոչ թէ աստեղը,  
այլ աւելի առավելապէս պէտքէ համարել, վասն զի ոսքանչ միայն  
միւս մօլորակաց հետ բազգատելի մեծութիւնը չունին, այլեւ  
սոցա գնտաձեւութիւնն ալ չունին։ Սոցանէ շատերն, կ'ասէ Ա-  
րակօ, կլոր կամ գնտաձեւ չեն, այլ այնպիսի ձեւական անկա-  
նոնութիւններ կրներկայացնեն, որք զիրենք աւելի աստեղաց  
բեկորներու կրնան նմանցնել քան թէ իսկական աստղերու։  
Սոցա որամագիծը առհասարակ 100 թիւրամեթրի չըհանիր,  
եւ իրենք՝ արեգակէն երկրիս ունեցած հեռաւորութեան կրկնա-  
պատիկ կամ եռապատիկ հեռաւորութեամբը կրդառնան Արե-  
ւուն շուրջը, որոցմէ ոմանք մոնոլորտ ունին եւ ոմանք չունին։

Խնչութէն ասացինք, սոցա նկատմամբ գիտնոյ կարծիքն այնէ  
թէ, այդ աստեղատիպը՝ բեկորներն լինելու հն ժամանակու սոյն  
մեծ միջամայրումը գտնուող խոշոր մոլորակի մը, որ յինքնէ  
պայթած, եւ կամ մեզ անձանօթ զօրութեամբը մը խորտակուած  
պարտի լինել, որոյ տեղ իւր բեկորներն կըտեսնուին մեզ այսօր։

Այս մասին ոյսքան միջանկետ ծանօթութիւն իմն տալէ յե-  
տոյ, գառնանք մեր բուն մոլորակաց կարգին։

\* \* \*

Հրատէն եւ այդ մանք ասաղերէն անդին կըդանուի Առուրն-  
թագը, որն որ Արեւու եւ Երկրիս միջեւ կեցած հեռաւորութեան  
հնգ ապատիկէն աւելի հծուաւորութեամբ կդառնաց Արեգական  
շուրջը, թաւալման շրջանածիրը թոլորելով  $11$  տարի եւ  $10^{1/2}$   
ամսուան մէջ, առանցքին վրայ ալ հոլովուելով  $10$  ժամը միան-  
գամ, յորմէ կըհետեւի թէ սորա հոլովման արագութիւնը երկ-  
րիս միքանի պատիկն է, զի մինչդեռ երկիրս  $24$  ժամու մէջ կը-  
հոլովի իւր առանցքին վերայ, Առունթագը Երկրիս արամագին  
 $11$  անգամէն աւելի մեծ տրամագիծ մը ունենալովն հանգերձ,  
 $10$  ժամումը կըհոլովի իւր առանցքին վերայ, եւ այդ պատճառաւ  
իր երկու բեւեռներու կազմն ալ չափէ գուրս տափակցած է։

Եւր տեսակարար ծանրութիւնն է  $1\cdot 3$ , այսինքն երկրիս ու-  
նեցածին քառ որդ մասէն ալ պակաս, իսկ իւր ծաւալը երկրիս

1400 անգամը լինելով, երկրէս 338 անգամ՝ ծանր կը կշռէ զանգուածը: Խնչպէս ասացինք, ոտ երկրիս 11 անգամէն աւելի մեծ տրամադիմ՝ մ' ունենալով՝ մեր մալորակաց ամենէն մեծագոյնը կը համարուի: Մանոլորտով մը շրջապատուած գոլ կը թուի: Եւ ունի իւր շուրջը գարձող կ արբանեալ կամ լուսին: Եւր մակերեւոյթին վրայ Արեգական լոյսն ու ջերմաւթիւնը՝ երկրիս վերաց եղածէն 27 անգամ՝ նուազ կը ներգործէ:

Երեւակն է ըստ կարգին վեցերորդ մոլորակը, որն որ Երկր եւ Արեգական միջի հեռաւորութեանն 9 պատիկէն աւելի հեռաւորութեամբ մը կը դառնանայ Արեւուն շուրջը, թաւալման շրջանածիրը բոլորելով  $29\frac{1}{4}$  տարուան մէջ, եւ իւր առանցքին վրայ հոլովուելով  $10\frac{1}{2}$  ժամումը: Տեսակարար ծանրութիւնն է 0·75, այսինքն երկրիս ունեցածէն 7 անգամ քիչ: Յիշեալ մոլորակը բաղկացնող նիւթոց ամբողջութիւնը կարելի է համարել թէ սունկի չափ թեթեւութիւն մ' ունին, այնպէս որ եթէ կարելի լինէր Երեւակը ահագին ովկիանոսի մը մէջ նետել, նարնաւ չընկըզմելով՝ սունկի նման ջրոյն երեսը կը կենար: Եւր ծաւալը երկրիս 734 անգամն է, եւ զանգուածը երկրէս 101 անգամ աւելի կը կշռէ: Սորտ եւս բեւեաներուն կողմը շատ տափակցած է: Տրամագիծը երկրիս տրամագիծին 9 անգամն է: Իւր մակերեւոյթին վերայ արեգական լուսոյ եւ ջերմութեան զօրութիւնը երկրիս վերաց եղածէն 100 անգամ՝ նուազ է: Մանուրտը մ' ունենալ կը կարծուի: Անի 8 արբանեակ կամ լուսին իւր շուրջը գարձող, բաց տսկից իւր գունով 3725 բիւրտմեթք հեռաւուէն շրջապատուած է կրկնակ լայն լուսաւոր գօտիով մը: Որոյ ներքին եւ արտաքին օգակներն միմեանցից 290 բիւրտմեթք հեռաւորութիւն մ' ունին: Սոյն կրկին օգակներէ բաղկացած այդ լայն գօտին կամ մանեակը Երեւակի շուրջը կը դառնանայ 10 $\frac{1}{2}$  ժամումը: Բազմաթիւ զբնութիւններէ կը հաստատուի թէ Երեւակին բնական կազմին կամ յօրինուածոյն մէջ տակուին մինչեւ ցայսօր մեծ փոփոխումներ կը կատարուին, եւ թէ կարծիք կայ թէ այդ շրջապատող մանեակներն եւս հետզհետէ խոտնաւով, ամփոփուելով ու գունով մը ձեւն ստանալով, երկար դարերէ յետոյ հուսկ ուրեմն մէկ մէկ արբանեակ պիտի լինին:

Ըստ կարգի եօթներորդ մոլորակն է Աւրանոս, որն որ Արեգական եւ երկրի միջի հեռաւորութեան 19 պատիկ հեռաւորու-

թեամբ մը կըդառնայ Արեգական շուրջը, թաւալման շրջանածիրը բոլորիով 8½ տարուան մէջ, սուսպուած է թէ սա ամենասատիկ արագութեամբ մը կըհողավի իւր առանցքին վերայ, եւ իւր արամագծին  $\frac{1}{40}$  մասին չափ բեւեռներուն կողմը տափակցած է: Միջին արամագինը երկրիս արամագծին  $\frac{4}{1/2}$  անգամը լինել կըթուի: Տեսակարար ծանրութիւնը ջրէն քիչ թեթեւ, եւ Արկրիս խոռութեանը  $\frac{1}{3}$  էն ալ պակաս է: իւր ծաւալը երկրիս 82 անգամն է, եւ զանգուածը երկրէս 15 անգամ՝ ծանր կըկշռէ: Իւր մակերեւոյթին վերայ արեգական լուսոյ եւ ջերմութեան զօրութիւնը՝ երկրիս վերայ ներգործուածէն 370 անգամ նուազ է: Աւնի 6 արքանեակ կամ լուսին, իսկ մտնոլորտ աւնենալը կասկածելի է:

Հուսկ ուրեմն Պոսիդոն կամ 'Նէփթիւն' ութերորդ եւ գէթ այլորուան օրս ծանօթ վերջին մոլորակին է, որն որ արեգական եւ երկրի միջի հեռաւորութեան 30 անգամը մեծ եւ տարապայման հեռաւորութեամբ մը կդառնայ Արեգական շուրջը: Իւր տեսակարար ծանրութիւնն է 1· 21, այսինքն երկրիս խոռութեանը քառորդ մասէն քիչ պակաս. ծաւալը երկրէս 110 անգամ՝ մեծ է եւ զանգուածը երկրէս 21 անգամ՝ ծանր: Իւր առանցքին վրայ հողովական շարժում մ՝ ունեցած լինելու մասին գեռ ոչինչ չէ գիտցուած. նմանապէս յըգիտցուիր թէ ունի՞ մտնոլորտ եւ միւս մոլորակաց նման սորտ եւս բեւեռներուն կողմը տափակցած է թէ ոչ. — պարագայ մը՝ որ տուանցքին վերալ գաւնալուն անսուտ մէկ ապացոյցն կլինի — . բայց սուսպուած է թէ սա Արեգական շուրջը իւր թաւալման շրջանածիրը կըբոլորէ 164 տարի եւ 266 օրուան մէջ: Իւր մակերեւոյթին վերայ արեգական լուսոյ եւ ջերմութեան զօրութիւնը՝ երկրիս վերայ ներգործուածին, մէկ հազարերորդն է, այսինքն 1000 անգամ նուազ: Կըթուի թէ երկու արքանեակ կամ լուսին ունի:

Սոյն մոլորակին գեռ նորերու, որ տակաւին կէս դար չըկայ, գանուիլը՝ ոչ միայն տիեզերաց կազմութեան զրութեանը վրայօք մարդ կային այժմու ծանօթութեանց եւ հմտութեանց ճըշգրտութիւնը կապացուցանէ, այլեւ մարդ կային իմացականութեան հաստծ հիասքանչ զօրութիւնը եւ չափագիտական մէթոտներու գերազանցութիւնը կը հաստատէ.

Աւրանոսի թաւալական շարժմանը մէջ ինչ ինչ անկանոնութիւնք, սայթաքումներ (perturbation) նշանաբուելով, յայդմանէ հետեւցուցեր էին ոտ հաւանականութիւնը թէ՝ հեռուն մի ուրիշ մոլորակ մ' ալ գտնուելու է, որոյ ձգողական զօրութիւնն է որ Աւրանոսի վերայ այդ սայթաքումներն կը պատճառէր:

Նշանաւոր չափագետ մը, Պ. Լովեռիէ, ձեռնարկեց հետախուզել, Աւրանոսի սայթաքումներն զննելով ու հաշուելով, թէ ինչ հեռաւորութիւն, զանգուած, մեծութիւն եւ գիրք կրնար ունենալ այդ ենթադրեալ մոլորակը: Յետ երկար եւ խորաքնին հետազօտութեանց, հուսկ ուրեմն 1846 օգոստոս 31ին ծանոյց թէ այդ ենթադրեալ մոլորակն ստուգիւ կայ, եւ թէ յոյնմ պահու պարտ էր գանուիլ երկնից այս ԷՆ կետին վերայ այն չնչ ասաելատան ուզութեամբը:


Նոյն տարւոյ սեպտեմբեր 25ին, Պերլինի աստղաբաշխ մը Պ. Կալ, իմանալով Լովեռիէի եղրակացութիւնը, կ'ուզզէ հեռագիտակը գէպի ի այդ նշանակեալ կետին վերայ, եւ խկոյն կրգոնէ գաղղիացի երկրաչափին ծանուցած սոյն մոլորակը:

( Եպտանունիւնք ) :

ՆԻԿ. Ա. ԹԻՒԼՊԻՆՏԱՇԵԱՆՑ.

Վրիզակ. — Արտրատոյ Զ. թուղն՝ ներկայ յօդուածոյ առաջին մասեն մէջ, 131 երես 33րդ տաղումը, ո Քրիտոսէ մէկուկէս դար յաւաջ՝ խաւը կ'վերաբերի Պըտումէաի եւ ձև թէ Պիթագորասի. որ նախ քան գՔրիտոյ Զ. դարումը ապասծ է: Այս Քրիտակի նորմնից յաւաջ եկած էր՝ որ վերացենաւ խօսքին նախընթաց վերջակետն (+) եւ յետագայ սարգակետն (+) սխալմանը իրարու տեղ հն դրսել,

Նոյնպէս 136 երես 35րդ տաղումը Սիրիոսա բառին առաջը մոռացուել է դնել փակուգծով ( Ենիկ ասող ) քառը:



ՍԻԲԻՐԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ (ԽՈՅԻ) ՄԱՍԻՆ.

( Յօդ. Վ. Վ. Օբլովի ) :

Ջնուուսու օօօզքնիւ խմբագրի անունով ուզարկեած է նամակ հետագայ պարունակութիւնով: 32 համարի մէջ 112 երեսում այդ շաբաթաթերթը տսած էր թէ՝ Մէկ անգամ ձեր ուսումնական փորձեր անողներին կ'յաջողի ( այսինքն Առւսներին ) ստորագայ այն, որին Պատահը անուանումէ սիբիրական խոցի (virus atténue), այսինքն մէկ անգամ՝ նոցա կ'յաջողի հասցնել այդ ախտի սնկիկը ( միկրօն ) այնպիսի դրութեան, որը մացնե-